

տելութեանց և քինու . որ ազգի ազգի անկարգութեամբ և խռովութեամբ լցուցանէ յոր վայր և մուտ գտանիցէ . ընդ ամենայն ուրեք ոխերիմ թշնամի կայ խաղաղութեան և քաղցր կենաց . աղքիւր է մահաբեր թունից . որ զհեւաւորս և զմօտաւորս իւր միահաղոյն եղծեալ ապականէ . չարարուեստ են գովութիւնք նորա , դրուատիք նորա ժանտ , լրութիւն նորա անօրէն . 'ի դէմն , 'ի շարժմունս և 'ի հայեցուածս համօրէն թոյն իմն բերէ , զոր ըստ իւրումն բուսոյ բնութեանն հեղեալ ծաւալէ :

ՄԱՍԻԼԻՈՒ

ԱԶԳԱՑԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ազգն և բարոյական մարդ¹:

Ինչպէս որ ըսինք , ազգին պայծառութեանը արգելք ընող գլխաւոր ծուռ գաղափարներուն մէկն ալ է՝ իւրաքանչիւր անձին իրեն պատշաճէն դուրս գործոց ձեռք զարնելը՝ չանչնալով ինքն իրեն որ անդամն ըլլալը ազգին : Ինչպէս թէ ըսենք՝ մարդու մը աչքը իր տեսնելու պաշտօնը թողու ու լսելու աշխատի . ականջն ալ տեսնել ուզէ . քիթն ու տելու զբաղի , բերանը հոտութալու . ձեռուներով քայլելու ջանայ , ոտուրներով իր վրան գլուխիր շոկէ . ստամուր մտածելու հետ ըլլայ , գլուխը կերակուրները մէջը ժողված մարսել ուզէ . և այլ այսպիսի խառնավինդոր գործքերու ձեռք զարնող անդամներով մարդ մը ինչ տեսակ ձիւաղ կը դառնայ . և միթէ կրնայ ապրիլ և օրուան մը կեանք ունենալ : Հապա ազգն որ նոյն բանաւորաց բազմութենէն բաղկացած , մարդուս ամէն կատարելութիւններով զարդարուած , ազնուական բարոյական մարդ է , այսպիսի շփոթ խառնակած անդամներով ինչպէս կրնայ ազգ կոչուիլ և

¹ Տես հա . ԺԲ , Երես 225 , 257 : Հա . ԺԴ , Երես 69 , 133 , 213 :

կենդանութիւն ունենալ , թող թէ հանգստութիւն և յաջողութիւն : Հիմա , ով բարեսէր ընթերցող , աչքդ մէյմը մեր ազգին վրայ դարձու ու տես այսպիսի խառնակ շփոթութենէ առաջ եկած ազգին վնասները : Կը տեսնես որ ազգերնիս ամէն կարեւոր անդամներն ունի , բայց աւաղ որ ամենքն ալ շփոթած՝ կամայն է որ իրենց սեպհական գործքերնին թողուցած իրարու պաշտօնն ընելու հետ են , և կամ այն է որ թէպէտ իրենք ազգին կարեւոր անդամներն են , բայց ամենւին անգործ կեցած իրենց պաշտօնն ալ չեն ըներ : Արդ ինչպէս կրնաս յուսալ բարիք մը այսպէս խառնավինդոր կերպով աշխատող ազգէ մը :

'Իփտելու արժանի է այս բանս ալ որ ուրիշ սխալ գաղափարները այնչափ աւելի կը պակսին ազգայնոց մտաց մէջէն՝ որչափ որ աւելնայ յառաջադիմութեան ջանքը . իսկ ընդհակառակն այս ազգային անդամոց իրենց պատշաճէն դուրս գործոց ձեռք զարնելու սովորութիւնը երթալով պակսելու տեղ , աւելի կը սաստկանայ՝ թէ որ առանձին մասնաւոր մտադրութիւն ըլլուի , և ազգարարութեամբ լիրատուի թէ ինչ և իցէ գործոց , ուսման և արհեստի մէջ յառաջադիմութիւն ըլլուիր , ինչուան որ ամէն ազգայինք իրենց գործոցը և արուեստին և իրենց ուսմանը մտադիր ըլլան , առանց խառնուելու իրենց չպատշաճած և իրենց կարողութենէն դուրս եղած բանին : Ա ասն զի առանց այսպիսի զգուշութեան մարդ ազգասիրութեան եռանդով վառուած՝ ջանալով աշխատելու , և զիտնալով ինչ ընելիքնին , այլ միայն ջանքերնին աւելցընելով , կը սկսին առջենին հանդիպածին վրայ մտածել՝ ու զայն իրենց կարողութենէն դուրս եղած գործքը կարգի դնելու ետևէ ըլլալ : Աւ այսպէս առանց ընտրութեան ջանքով աշխատողներուն գործքը յայսնի է որ ուրիշ վախճան չունենար՝ բայց եթէ վերի յիշած ձիւաղ դարձած մարդուն թշուառ վիճակին հասցընել զագ

գը : Եւ այս ըսածնուս հաւաստիքն է հիմակուան ազգերնուս վիճակը . ազգը ծաղկեցրնելու ջանքէն և աշխատանքէն քանիներ յոգնած , շունչերնին բերան նին եկած , իսկ ազգը անսնց աշխատանքէն օգուտ քաղելու տեղ , աւելի վնասուած :

Ուրեմն ինչ ընելու է պիտի ըսես . միթէ լաւ է որ ձեռքերնիս թոթվենք մէկդի ելլենք : Այդ է մեր ըսածը , և ոչ ալ կը գովենք զանոնք՝ որ ամենեին քաշուած , չեն ուզեր ազգին՝ գործոցը վրայ և ոչ խօսք մը լսել : Այլ կը յորդորենք զամենքը՝ որ ամէն բանէն առաջ , եթէ կ'ուզեն ձշարտութեամք ազգին յառաջադիմութիւնը , առջի ջանքերնին ըլլայ ազգայնոց մտաց վրայէն ծուռ գաղափարները վերցընել , զորոնք որ կարգաւ յիշելու հետ ենք . մանաւանդ զայս՝ տգիտութեամբ իր պատշաճէն գուրս գործոյ ձեռք զարնելու գաղափարը , զո՞ն որ վերցընելը այնչափ դժուարին բան մըն ալ չէ : Իսւական է որ ազգին մէջէն գլխաւորները դիտեն , ու ամենուն հասկցընեն իրենց ազգին որ անդամն ըլլալը , և այնպէս մէկու մըն ալ չթողուն իրենց պատշաճէն գուրս գործոց ձեռք զարնելու :

Այս բանիս մէջ մինակ մէկ ընդդիմութիւն մը կը տեսնենք , զայն՝ թէ հիմակուհիմա ազգերնուս մէջ ազգին յառաջադիմութեան հարկաւոր եղածնիւթերուն մէջ հմուտ անձինք քիչ գըտնուելով , եթէ շատը մէկտեղ չաշխատին , երկար ատեն պէտք պիտի ըլլայ ազգին պայծառութեանը : Ինյոյ այս դժուարութեանն ալ լուծմունքը յայտնի է , որով կ'իմացուի նաև թէ երբոր ազգը ամէն ծուռ գաղափարները մէկդի դրած աշխատելու ըլլայ , ազգը կը պայծառանայ և ըստ կարի շուտ : Ա անզի եթէ ազգայնք ուզեն մէկ սիրտ մէկ հոգի ազգին յառաջադիմութիւնը , որ չափ որ ալ քիչ հմուտ մարդիկ մէջերնին գտնուի , այն քիչերուն առաջնորդութեամբ ազգը խիստ շուտով և խիստ ալ շատ առաջ կրնայ երթալ : Ինչպէս որ յայտնի է աշխարհիս մէջ մեծամեծ

գործոց կատարուելուն կերպէն . մէկ ձարտարապետ և մէկ երկու գլխաւոր արուեստաւոր բաւական են հարիւրաւոր մարդկանց հետ մէկ տեղ մեծամեծ ձարտարապուեստ կերտուածներ շինելու : Ինյոյ ասոր ներհակ՝ թէ և շատ հմուտ անձինք գտնուին , սակայն եթէ իրարու ներհակ կամ իրենց չքիտցած նիւթերու վրայ աշխատին , կամ ամէն մէկն ինք իր գլխուն իրենց մտացը վրչածին համեմատ սկսին աշխատիլ , չէ թէ միայն առաջ չերթար ձեռք զարկած շինուածքնին , այլ և բոլոր հմութիւննին ամենեին անօգուտ ըլլալէն ետև , այն աշխատանքնելունուն պտուղը կ'ըլլայ իրարու շինածն աւրել , և իրարու հետ թշնամանալ :

Ուստի եթէ կ'ուզեն ազգասեր անձինք օգնել ազգին և օգտել , բաւական չէ յորդորելը զամենքը որ աշխատին ազգին օգտին համար , այլ յառաջ քան զայն ամենահարկաւորն է ջանալը՝ որ ազգին անդամներն ամենքն ալ ձանչնան իրենց պարտքը և սկսին աշխատիլ ազգին յառաջադիմութեանը վրայ միայն իրենց ինկած մասին մէջ : Եւ զի ազգն է բարոյական մարդ , անոր համար առանց դիտելու և քննելու՝ միայն տեսութեամբ մը չձանցուիր իւրաքանչիւր անհատին ինչ գործոյ սահմանեալ անդամ ըլլալնին . և անոր համար ալ ամէն անդամները , այսինքն ամէն մարդ , ազգին օգտին համար գործոյ մը ձեռք զարնելէն առաջ պէտք է ինքզինքը քննէ . ձանչնայ թէ ինքն ինչ անդամ է , իր կարողութիւնը ազգին օգնելու ինչ բանի կը հանի . և այսպէս քննելէն և իմանալէն ետև՝ սկսի մտաղրութեամբ աշխատիլ այն իրեն պատշաճ եղած գործոյն մէջ , առանց խառնուելու իր կարողութենէն գուրս եղածին :

Եւ որ և իցէ ազգ ինչուան որ այս ամենահարկաւոր դիտողութիւնը չընէ , և չձանայ՝ որ ազգին ամէն մէկ անդամը իրենց չափին մէջ կենան ու ձշութե՛ք ամէն մէկերնին իրենց պատշաճեալ գործքերը կատարելու հետ ըլլան , անկարելի է որ ազգը խաղաղութիւն գըտ-

նէ և կենդանութիւն վայելէ : Եւ այս ալ յայտնի է որ յարոպիոյ ծաղկեալ ազգերն , որ երեւմն կը շփոթին ու իրենց այսչափ պայծառութեան ժամանակ՝ այնչափ յիմարական գործոց ձեռք կը զարնեն , ու հազար տեսակ թշուառութեան պատճառ կ'ըլլան , այնչափ որ՝ ազգերնուն լուսաւորութիւնը չկը ընար առջեն առնուլ յանկարծական գլխերնուն հասած աղետիցը , բոլոր կ'ըսեմ այսչափ չարեաց պատճառը , եթէ մոտագրութեամբ մէկը քննելու ըլլայ , կը գտնէ՝ որ այս ազգին անդամոց իրենք զիրենք չձաննալով իրենց կարողութենէն և իրենց վիճակէն դուրս կործոց ձեռք զարնեն է :

Հայտնի օրինակով մըն ալ բացատրեմ միտքս : Համարինք թէ ազգի մը արուեստաւորներն ու ուսումնականները միաբանին , խօսք դնեն ետեկ ըլլալու՝ որ արուեստները և զիտութիւնները մէջերնին աւելի ծաղկեցրնեն : Եւ փոխանակ ամէն ուսումնական և արուեստաւոր անձինք առանձին ժողովքով իրենց ուսմանց և արուեստից վրայ քըննութիւններ և զիտողութիւններ ընելու , սկսին խառն՝ ՚ի խուռն ժողովիկ՝ ու իրարու ուսմունքներն ու արուեստները քննել . Ճարտարապետներն սկսին ճարտասաններուն ուսմունքը կարգի դնել , ճարտասանները ակնագործութեն վրայ զիտողութիւններ ընել . ակնագործները բանաստեղծութեան վրայ խօսիլ , և բանաստեղծները ժամագործութեն վրայ . ժամագործները փիլիսոփայութեան վրայ , փիլիսոփաները մետաքսագործութեն վրայ , աշխատաշնորհները դարբնութեան վրայ , մետաքսագործները աշխարհագրութեան վրայ , աշխարհագիրները դարբնութեան վրայ , դարբինները երկրագործութեան վրայ , երկրագործներն աստղաբաշխութեն , աստղաբաշխները իւղագործութեան , որ մէկն ըսեմ , ամենքը մեծ ջանք ցուցընեն ծաղկեցրներու իրենց չկըցածնին : Ու թէ միայն անօգուտ պիտի ըլլայ ասոնց աշխատանքը , այլ և վնասակար բոլորովին . արուեստ , ուսմունք ծաղկեցրնենք ըսելով՝ եղածն ալ կը կորմացը .

նեն , ու կ'իյնան անհնարին բարբարոսութեան մէջ : Ի՞սպէս ահա հարկաւոր բան է ձանձնալը ամէն մարդու իրեն որ անդամն ըլլալը ազգին , որպէս զի զգուշանայ իրենց պատշաճէն դուրս գործոց ձեռք զարնելու : Ի՞սպէս ո՞եթէ ուրիշ ծուռ գաղափարներէն քանի մը ունեցողներ ազգին մէջ գտնուին , ընդհանուր ազգը անոնցմէ ազատ ըլլալով՝ կրնայ առաջ երթալ . բայց այս ծուռ գաղափարով քանի մը հոգի ազգին մէջ իրենց կոչմանէն դուրս ազգին կարեսը գործոցը ձեռք զարնելով՝ կրնան բոլոր ազգը խուռովելու տակնուվրայ ընել :

Հիմա ամենուն հետաքրքրութիւնը կը շարժի իմանալու՝ թէ արդեօք որոնք են ազգերնուս մէջ այդպիսի ծուռ գաղափարով գործողները , և թէ որ գործքերն են իրենց պատշաճէն դուրս ձեռք զարկածնին : Բայց մենք չենք ուզեր այդպէս մանր իջնել ու մէկուն մէկալին անարգող երևնալ . և ոչ իսկ հարկաւոր է այդպիսի տեղեկութիւն մը ուրիշի գործոցը վրայ : Ի՞շլ մեր փափաքը և այսպէս գրենուս և ծանուցանենուս վախճանը այն է՝ որ ամէն մարդ ինքզինքը քննէ , իր կոչմունքը , իր աստիճանը , իր կարողութիւնը ձանձնայ , իր ազգին սիրոյն համար ձեռք զարկած գործքերը դիտէ , և զգուշանայ իր չափէն դուրս ելլելէն , զիտնալով իր զատաստանը իր չգիտցած բանին մէջ սխալ է , և ըրած աշխատանքը ոչ միայն անօգուտ , այլև վնասակար ազգին : Կոյնպէս ալ ազգին գլխաւորները երբ տեսնեն մէկը ազգայնոց մէջէն որ իր կարողութենէն և պատշաճէն դուրս գործոց ձեռք զարկեր է ազգին օգտին համար , հոգ տանին , խրատեն : Եւ դարձեալ ամէն ազգամէր հայրենասէր անձինք երբ չեն կրնար զսպել իրենց սրտին եռանդը ազգին օգտելու այնպիսի նիւթոյ մէջ որուն վրայ հմտութիւն չունին , նախ աշխատին սովորելու ըստ կարգի , որպէս զի աշխատանքնին բազմ արդիւն ըլլայ : Ոչ ոք կը տարակուսի որ մարդուս սննդեան ամենահարկաւոր բերքը ցորենն է , և թէ շատ երկիր ու-

Նեցողը շատ ցորեն ալ կրնայ մատակա-
րարել ժողովրդեան . բայց եթէ, մէկը
առանց պատրաստելու երկիրը , առանց
հերկելու և ցանելու , միայն աչք տնկէ
իրենցմէ բարձրացած խոտերը հնձելով
առատ ցորեն ժողովելու ու քաղաքին ա-
ռատ ցորեն մատակարարելու , յայտնի
է որ կը խաթուի , և ժողովուրդն ալ խա-
թելով՝ կը ստիպէ զամենքը կամ խոտ
ուտելով ապրելու , որով պահարեղէն ա-
նասնոց կարգ պէտք է որ մատած ըլլան ,
և կամ մարդկութիւննին պահելով
հարկ կ'ըլլայ ամենուն մեռնիլ յանո-
թութենէ : Այս նմանութենէն կրնայ

հասկըցուիլ խեղջազգի մը վիճակը՝ ո-
րուն անդամները բաւական սեպելով ի-
րենց բնական հանձարնին առանց կըր-
թելու , առանց սովորելու պէտք եղածը ,
կը ջանան ազգին առատ բարութիւն
մատակարարել , և կ'ուզեն որ անով
ազգը կենդանութիւնը պահէ ու բար-
գաւաճի :

Եյսպիսի մեծ սիսալման մէջ երկար
մնալուն պատճառն ալ է վեցերորդ
սիսալ գաղափարը՝ որ է Շմաննալ աղջին
ինչ վաճաէլ էջ ըլլալ :

Կը շարունակուի :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՊԱՏԵՐԱԳՄՆ ԳԱԲԱԿՈՒԻ

Դաղաց Գաբաւոն , զօրք գումարտակ , փոշի իիտ ,
Աւաղէմ մարտիկք կըրթին ի զէն , եւ վաշտք պինդ .
Դաղացին պարիսպք հիմն ի վեր կործան ,
Ուր Վստուած Յեսուեայ , սուրք ժողովրդեան :
Յաղթեաց Գաբաւոն , զուր մանգղիոնք եւ հարուածք ,
Տէր որ պահպանէ ըզժողովուրդս է Վստուած .
Ի մարտ էջ յահուր , ի Գաբաւոն Տէր ,
Ուրրիկ սանձ կառաց ըշտապ գըլորէր :
ՅԱստուած Խորայէլ կարողն յուսայ , ոչ յասպար ,
Խորայէլի փառք տէր որ հարթէ զառապար .
Ոնդ չար թշնամիս նըպերտ դիմամարտ ,
Ուառին ի զըրահ կենաց մահուպարտ :
Եւ սաստիկ խառնին , աշեղ հարուածք եւ վանգիւնք ,
Կահատակ կանգնին որ առ Վստուած սուրք սըրտիւք .
Վհ առաքինիք ձեզ պըսակ յերկնից ,
Խորայէլի տանն դուք փառք էք ամբիծ :
Պըղընձանըշուլ դաշտք մեծամեծ կուտակին ,
Վըր յորձանս զինուց յալիս մահու ընկըրկին .
Օօրացիր Յեսու , յՎստուած մէտ յուսոյդ .
Ի մահ զանօրէնսգ հար տապաստ ի կոյտ .
Վախճիրք լինէին , Վստուած ինքնին ի վրէժ ,
Հուր մահու թափէ յանօրինաց դլուխ ի վէս .
Կառափունք իբր ռումք ի խաղս գըլորին ,
Ուրք Խորայէլի յանօրէնս պարծին :